

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

Իր նորագոյն ֆրանսերէնով

«PRIÈRES»

Traduit de l'arménien et présenté par Vahé Godel, Editions de la Différences,
Paris, 1990, 122 pages, 29 FF.

Այս հատորը հանրամատչելի մատենաչարի մը մէջ կը ներկայացնէ Գրիգոր Նարեկացիի «Մատենան Ողբերգութեան» գրքէն հատուածներու ծաղկաքաղ մը, ֆրանսերէն վերածումներով: Մատենաչարի բոլոր հրատարակութիւնները երկլեզու, են, այսինքն՝ զոյգ էջաթիւով կը տրուի բնագիրը, անզոյգ էջաթիւով թարգմանութիւնը, այս վերջինն ըլլալով բնագրին մօտեցումի միջոց մը եւ լրջութեան գրաւական մը: Հրատարակութեանս համար գործածուած է Վենետիկեան Ժ տպագրութիւնը (1926) լուսապատճէնային ձեւին տակ:

Մատենագիտական նշմարին մէջ, որ կցուած է հատորին, Վ. Կոտէլ կը թուէ «Մատենան» ի քանի մը հրատարակութիւններ, մոռնալով երկու վերջինները: Առաջինը՝ Խաչատրեան-Ղազինեանի ակադեմական հրատարակութիւնը (Երեւան, 1985, 1122 էջ), «քննական» հրատարակութիւն մը ամէնէն հին ձեռագրային տուեալներուն յենուող եւ որ մեզի արդէն կ'առջարկէր նախորդ ակադեմական հրատարակութիւններէն համեմատականորէն աւելի՛՛՛՛՛՛՛ ճշգրիտ բնագիր մը, նոյնիսկ եթէ ստոր գրքէթէ ամբողջական տաղաչափումը կը մնայ վիճելի եւ չհիմնաւորուած: Այս հրատարակութիւնը, առանց իր գիտական կազմածին, վերահրատարակուած է Անթիլիաս, (1988, 324 էջ): Մատենագիտական նշմարին մէջ՝ մոռցուած են տակաւին արդի հայերէնի երկու թարգմանութիւն. Գարեգին Արք. Խաչատրեանի բնագիր թարգմանութիւնը (Պուլճնոս Այրէս, 1949) եւ Վազգէն Գէորգեանի արեւելահայ տաղաչափեալ թարգմանութիւնը (Երեւան, 1979):

Վ. Կոտէլի «Աղօթքներ» հատորը կը խմբէ 30 հատուած, որոնցմէ մէկ կարեւոր մասը կու գայ նոյն հեղինակի «Poèmes de Grégoire de Narek» հատորէն (Publications Orientales de France, Paris, 1975): Անկէ առաջ հրատարակուած էր Վարուժանի «Հացին Երգը» ին ամբողջական թարգմանութիւնը (Seghers, Paris, 1959) եւ Գուչակի քառեակներէն քաղուածք մը («Poèmes d'Amour», Paris, 1974): Հեղինակը կը թուի մասնակիորէն վերամշակած ըլլալ իր առաջին աշխատութիւնը, ջնջած անձնական յեղաստեղծումները, թարգմանիչ բանաստեղծին ներշնչման արդիւնք՝ որոնք չկան բնագրին մէջ օրինակ՝ «ce fleuve de prières, ce déferlement de figures», նշուած աշխատութիւն, էջ 12 (տե՛ս Բան Գ, բ):

Հատուածային թարգմանութեան այս եղանակը կու գայ հինէն, Ա. Զոպանեանի օրերէն, որուն կը հետեւէր Լիւք Անտրէ Մարտէլ իր «Grégoire de Narek et l'ancienne Poésie Arménienne» հատորով (Editions des Cahiers du Sud, Paris, 1953) եւ որը իր ատենին բաւական լաւ ծառայութիւն մատուցանեց Նարեկացիի երկի տարածումին: Հատուածային թարգմանութիւնը կամ պատշաճեցումը ֆրանսերէնի (չառ տարբեր բաներ են ասոնք իրարմէ) բաւական գործնական կերպ մըն է նման աշխատութեան մէջ, որ թարգմանիչներուն կարօտէ բնագրէն ամբողջ գլուխներ, էջեր, ընտրուած ու թարգմանուած էջերէն սողոր, դարձուածքներ ու բառեր զեղչել, կամ՝ անոր համար որ դժուար թարգմանելի են եւ կամ անոր՝ որ բանաստեղծականորէն «տկալը» կը թուին:

Վ. Կոտել իր աշխատանքը կը ներկայացնէ որպէս «adaptation», որուն Հայերէն իսկական զուգահեռը յարմարեցումն է: Այս յղացքը խորքին մէջ կը ծածկէ ամէն տեսակի ստանձնելի կամ ոչ՝ կիրարկումներ, ծայրագոյն հաստատմութիւն բնագրին մինչեւ ամէնէն ազատ փոխադրումներն ու յեղաստեղծումները, սողեր որոնք բնագրային ոչ մէկ Հիմ ունին եւ թարգմանիչին ստեղծումներն են: Յարմարեցումը կարելի կը դարձնէ բնագրին հատուածումը, որուն շնորհիւ կը յայտնուին «քերթուածներ»: Ընթերցողներուն կրնանք ձգել այդ «քերթուածները» վայելելու հաճոյք: Մեզի կը թուի սակայն որ «Մատեան Ողբերգութեան» Բաներէն մէկ քանիին ամբողջական փոխադրումը պիտի նպաստէր ոչ միայն Նարեկացիի բանաստեղծական փորձառութեան ըմբռնումին այլեւ այդ երկի «իմաստին»: Արդարեւ՝ եթէ «Մատեան» ի ամէն մէկ մասին մէջ ամբողջութիւնը ներկայ է, այդ գիրքը նոյն ատեն իր ոյժը չի դադարիր առնելէ անհատուած ընդլայնումներէն, «կրկնութիւններէն», խօսքի ծայրայեղ տարածումներէն: Սակայն մեր ժամանակի «արդի» գրողներուն համար այս բոլորը ժամանակավրէպ են: Նարեկացիի կը մնայ յարմարի՛լ օրուան ճաշակին... Ահա ինչո՞ւ գեղեցիկ թարգմանութիւններն ու յարմարեցումները այնքան շուտ կը Հիննան:

Կոտելի կողմէ եղած Նարեկացիի բանաստեղծական պատշաճեցումները Ֆրանսերէնի ընդհանրապէս աւելի ազատ են քան նոյն Հեղինակի թարգմանութիւնները Դ. Վարուժանէն ատենին: Պէտք է ըսել, որ բնագրին զէմ յանդիմանութիւնը Ֆրանսերէնին՝ ճշգրտութեան նշան մը չէ: Նոյնիսկ թարգմանուած հաստուածներուն մէջ՝ Կոտել կը կորէ, կը մկրատէ, կը ջնջէ: Այսպէս, ի միջի այլոց, Երրորդ Բանի առաջին բաժնի աստուածային վերադիրներու թուարկումին մէջ՝ կը կարդանք հետեւեալը. «անզտանելի հետք, աներեոյթ շաւիղ, անչափագիր պատկեր, որբամուսիւմ ամսահմամ, անմտանակն տրպ»: ընդգծուած տողամասը պարզապէս ջնջուած է եւ ունինք միայն. «Trace dissimulée, imperceptible Sente, Figure universelle. . . / Modèle unique» (էջ 31): Երեք կէտերը կը նշեն կտրատումը:

Կարելի է միայն փսոսուլ նման երեւոյթներու առջեւ. նպատակը պարզ է թերեւ. բնագիրը դարձնել աւելի «բանաստեղծական», զայն խտացնել եւ անկէ առնել միայն Հիմնականը: Սակայն արդիւնքը միշտ ալ աւելի կամ նուազ բնագրի բունի ձեւագեղծում է: Այդ բնագրէն չափազանց հեռու յարմարեցում մը (եթէ իբրեւ թարգմանական ամբողջի օրինակ առնենք Հ. Ս. Քէչիշեանի մանրամասն վերլուծական վերածումը, տես՝ Le Livre des Prières, Coll. Sources Chrétiennes Cerf, 1961), տեւական անճշտութիւններն ու «գեղեցկացումները» կը յոգնեցնեն եւ ընթերցողին մէջ տարակոյս կը ստեղծեն տրուածին հանդէպ: Արդիւնքը այն կ'ըլլայ՝ որ այլեւս անկարող կը դառնանք նկատելու եւ արժանապէս գնահատելու թարգմանութեան մէջ եղած գիտերը. շեշտի խրոխտութիւն մը, բառային յալող հանդիպումներ, կարճումներ, եւ այլն: Նարեկացիի երկար նախադասութիւններուն դիմաց Կոտել մերկ կ'առաջարկէ ընդհանրապէս հատեալ, սրուած, խզուած նախադասութիւններ, այս ձեւով թերեւ թարգմանածը յարմարցնելով արդիական բանաստեղծական որոշ ըմբռնումի մը: Հարց է թէ ո՞ր չափով բնագիրը ընթերցման նման կարելիութիւն կ'ընծայէ: Յամենայն դէպս, թարգմանութեան կալուածին մէջ տեւական բոնութիւնները կ'արտադրեն զուցէ գեղեցիկ տպաւորութիւններ», որոնք սակայն չեն դադարիր խնդրական ու խնդրալարոյց ըլլալէ:

Ինչ կը վերաբերի «ձեւին», Վ. Կոտել ընտրած է աւանդական կըռուփաւոր արձակը, ինչ որ չէր պարագան նախկին վերոյիշեալ իր թարգմանութեանց, որոնք աւելի կամայական էին: Տողերուն ճարպիկ մէկ դասաւորումը էջին վրայ, կըռուփաւոր հաստուածներուն մակդրումները, վերջապէս ճերմակին մուգը խօսքի թաւալին մէջ, թարգմանութիւնը կը տարբրեն սոսկական արձակէն, առանց զայն վերածելու տաղաչափուած տողերու: Այս ձեւով Հեղինակը կը յաջողի խուսափուլ «տաղաչափեալ տողի»

որոգայթէն, որուն մէջ կ'իյնան «Մատեան» ի նորագոյն հրատարակիչները¹: Ասիկա Կոտէլի աշխատանքին բարիքներէն մէկն է անկասկած:

Քարգամանութեան կ'ընկերանայ նախաբան մը, շատ ջերմ, բայց զուրկ ճշգրտութենէ, ուր կը ներկայացուի Նարեկացիի կեանքն ու գործը: Այստեղ հեղինակը կը հաստատէ թէ «les quatre-vingt-quinze Prières impliquent un plan précis, une subtile organisation. . . » (էջ 15): Այս դիտողութիւնը շահեկան է, բայց կը թուի չհիմնաւորուած: «Նարեկ» ի ընթերցողները գիտեն որ նման «պլան» կամ «նրբին սարքուած» չ'երեւիր հատորին մէջ: Բոլոր փորձերը նման կառուցուածք երեւան բերելու ապարդիւն մնացած են ցայժմ եւ կը հասնին շատ ընդհանուր նկատողութիւններու: Ուստի՝ եթէ նման պլան յայտնաբերուած է, կը խնդրուի զայն հրատարակ հանել: Մինչ այդ մեզի կը թուի որ «Մատեան»ը, այնպէս ինչպէս որ կայ, զուրկ է, կամ զերծ՝ նման կարգաւորումէ: Հարկ է մտածել թէ ինչո՞ւ:

Հակառակ իր թերիներուն Կոտէլի աշխատութիւնը Նարեկացիի գործին ճանաչումին կը նպաստէ, այն չափով որ Գրիգոր մուտք կը գործէ մատենաշարէ մը ներս ուր կան բոլոր երկիրներու մեծագոյն գրողները, ինչ որ յետին արժանիք մը չէ:

ԳՐ. ՊԸԼՏԵԱՆ

1. Այս էական հարցի քննութիւնը, որ փորձուած է մեր «Գր. Նարեկացի լեզուի սահմաններուն մէջ» (Սք. Ղազար, 1985), պէտք է ենթարկուի անդրադոյն ընդլայնումի: Քննական բնագրի հրատարակիչները իրենց տաղաչափումը կը փորձեն հիմնաւորել Մ. Աբեղեանի դիտողութիւններով, առանց նկատի առնելու որ Աբեղեանի նշումները տեսականօրէն հիմնաւորուած չեն, ինչպէս վիճելի են Հայագէտին գրեթէ բոլոր դրոյթները Հայոց լեզուի տաղաչափութեան առընչութեամբ: